

≡ Ա Ւ Ո Ւ ≡

Լ. Տ Ա Ր Ե — Ն Ա Ր Շ Բ Ձ Ա Ն

1964

Յուլիս

Թիւ 7

ԽՄԲԱԴՐԸԿԱՆ

ՀԱՅ ԴՊՐՈՑԸ ԵՒ ԱՆՈՐ ԴԵՐԸ

Բ.

Յատկանշական է որ Գրերու Գիւտին և Աստուածաշունչի թարգմանութեան օրերուն, Ս. Սահակ և Ս. Մեսրոպ իրենց համար առաջնահերթ խնդիր կը նկատէին դպրոցներու կազմակերպումը և ուսման տարածումը։ Ասիկա, ուսման հանդէպ մեր ժողովուրդին ունեցած բնածին սիրոյն մէկ արտայայտութիւնը ըլլալով հանդերձ, շատ աւելի զործնական և հիմնական նպատակ մը կը հետապնդէր — լեզուի ուսուցման չնորհիւ հասկնալի դարձնել Աստուածաշունչն ու Պատարազը, և կրօնքին չուրջ համախմբել տակաւին անշատողական նախնական հակումներ ունեցող և օտար քաղաքակրթութիւններու ազգեցութեան տակ ինկած Հայութիւնը։

Սահակ - Մեսրոպեան այդ օրերէն սկսեալ, Հայ Դպրոցին գերը և առաքելութիւնը այս է եղած. — ծառայել որպէս մեր ցեղի միասնականութեան ու ինքնապահպանման վառ օճախ։ Նման սահմանում մը ճիշդ է մանաւանդ այսօր, արտասահմանի մեր պանդխտութեան մէջ, երբ, բանստեղծին բացատրութեամբ վերածուելէ ետք «փոշի ազգ»ի մը, ամէն չանք ի զործ կը դնենք հեռացնելու համար մեզմէ մութ և տխուր ճակատազիր մը։ Սակայն ժամանակն է որ ինքնապահպանման այս ճիզր համակարգութիւն և կազմակերպ վիճակ մը ստանայ, որպէսզի արդիւնքը ըլլայ աւելի փայլուն և յուսալի։

Արտասահմանի մէջ մօտ կէս դարու կրթական մեր կեանքին ընդհանութ պատկերը առհաստրակ խրախուսիչ ըլլալով հանդերձ, երեան կը բերէ ուշադրութեան և նկատառման յանձնուելիք կարգ մը երեսյթներ, որոնց բարձումը լուազոյն արդիւնքի մը նախապայմանն է։

Իրողութիւն է որ մեր ազգային վարժարաններն ու երկրորդական կըրթարանները միշտ տառապած են պատրաստուած և որակաւոր ուսուցիչներու պակասէն։ Ասիկա զիսաւոր պատճառն է մեր դպրոցներէն ներս տոկայ թերիներուն, որովհետեւ միայն բարի կամեցողութիւնն ու ազգասիրութիւնը ըստա-

բար չե՞ն դաստիարակչական յաջող և արդիւնաւոր տշխատանք տանելու : Նուի ըստմ, զոհութեան անսպառ ողի, համբերութիւն և նիւթական ամենէն ծանր պայմաններուն տակ ապրելու համակերպութիւն եղած են և ե՞ն Հայ ուսուցչն յատկանիշները . Նկարազրի և խառնուածքի զիծեր՝ որո՞նց միայն պարտական են հասակ տուած քանի մը սերունդներ իրենց կրթութիւնն ու հայեցի դաստիարակութիւնը : Սակայն այս յատկանիշներէն դուրս . Հայ ուսուցչն յաճախ կը պակսի մասնագիտական ու խորունկ իւրացում՝ իր դասաւանդած նիւթին :

Մասնաւորաբար հայագիտական նիւթերու, այսինքն՝ Հայերէն լեզուի (աշխարհաբար և զրաբար), Եկեղեցիի և Ազգային Պատմութեան, Հայաստանի Աշխարհագրութեան, ինչպէս նաև Հայ Մշակոյթի զանազան ճիւղերուն ուսուցումը պէտք է զրուի զիտական լուրջ հիմերու վրայ : Իսկ նման պահանջք մը իրադորելու համար անհրաժեշտ է ունենալ պատրաստուած ուսուցանողներ, անձեր՝ որոնք նախ ըլլան կարող մանկավարժներ, և ապա, լեզուաբանական, պատմաբանական կամ արուեստի ճիւղերուն մէջ մասնագիտանալէ ետք՝ իրենց զիտութիւնը բաշխեն աշակերտներուն, հաւատաւոր նուիրումով և ինքնամատոյց զոհաբերութեամբ : Այս ձեռք է միայն որ Հայ ուսուցիչներու անսպառ կենսութիւնը կարելի պիտի ըլլայ ուղղել զէպի շինիչ և արդիւնաւոր աշխատանք :

Այս ուղղութեամբ, ամենազովելի ձեռնարկ մըն է Հ. Բ. Ը. Միութեան կազմակերպութեամբ Պէյրութի «Երուանդ Հիւսիսեան Հայագիտական Ռւսմանց Հիմնարկնը», որ կը բացուի յառաջիկայ 1964-1965 տարեշրջանի վերամուտին . ձեռնարկ մը՝ որ սկզբ մըն է ամենատակարեսոր և ընդարձակ զործի մը : Նոյն ձեռվ, Հայ ուսուցիչներու մասնակցութիւնը Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան նախաձեռնութեամբ Անզիոյ մէջ և այլուր կազմակերպուած ամառնային մանկավարժական դասընթացքներու՝ մեծապէս օգտակար է և խրախուսիչ :

Յարդ Սփիւռքի մեր կեանքին մէջ նիւթական պայմանները չէին ներեր որ ուսուցչութեան թեկնածու անձեր համալսարանական բարձրագոյն ուսման մը արժանանային, ո՛չ ալ Հայ գպրոցները առհասարակի ի վիճակի էին համալսարանաւարտ ուսուցիչներ պահելու և վարձատրելու : Սակայն այժմ, երբ մէկ կողմէ բազմաթիւ կրթաթոշակներու նորհիւ համալսարանը մատչելի է բոլորին, և միւս կողմէ ալ՝ բարեգործական զանազան հասաւատութիւններու յատկացումներով և օժանդակութիւններով դպրոցներու նիւթական վիճակը բարելաւուած, ժամանակն է, կը խորհինք, որ մեր վարժարանները ունենան համալսարանաւարտ ուսուցիչներու անձնակազմեր : Ասոնք են որ մեր կրթական օճախներէն ներս պիտի բերեն նորարարութեան թարմացնող շունչը, այն՝ ինչ որ լաւագոյնն է արդի մանկավարժութեան մէջ, միաժամանակ իրենց ողին, ըմբռնումներն ու նպատակները հիմնաւորելով ազգային մտահոգութիւններու խորքի մը վրայ : Միայն այս նոր աւելին է որ պիտի կարենայ զարնանային շքեղ ծաղկում մը տալ մեր դպրոցներուն . միայն այս միջոցաւ կարելի է ճիշդ և լաւագոյն պատասխան մը տալ մեր կրթական կեանքէն ներս զոյութիւն ունեցող զանազան խնդիրներու, տարբեր միջոցառումները ըլլալով միայն մասնակի և ո՛չ-տեական :

Սակայն, ինչպէս որ անցեալին մէջ առանց զրաւոր լեզուի Աստուածաշաշունչի ուսուցումը ամբողջական և արդիւնաւոր չէր, նոյն ձեռվ ալ մասնագէտ ուսուցիչներու աշխատանքը ի զուր վատնուած պիտի ըլլայ, եթէ վարժարաններէն ներս դործածութեան զրուած ըլլան ամենայարմար դասազիրքեր։ Դասազիրքը ուսուցման դործիքն է, այսինքն կրթութեան ամենէն կարեւոր տարրերէն մին։ Առանց անոր՝ ուսուցչին ջանքերը ի զուր են, որովհետեւ ուսուցիչը չի սորվեցներ, այլ սորվելու եղանակները ցոյց կու տայ, ձգելով որ աշակերտը ինք անձամբ դասազիրքը ուսումնասիրէ և անկէ առնէ անհրաժեշտը։

Վերջին տասնամեակին մանաւանդ, դասազիրքերու ամբողջ շարքեր հրատակուեցան արտասահմանի, զլիսաւորաբար Միջին Արևելքի մէջ, որոնք որոշ չափով կը գոհացնեն մեր դպրոցներու պահանջները։ Սակայն գժըախտաբար այս մարդին մէջ ևս կը պակսի համակարգուած աշխատանք մը։ այնպէս որ, զարմանալի չէ վարժարանի մը մէջ յաճախ հանդիպիլ միւնոյն նիւթին համար դործածուող քանի մը տեսակ դասազիրքերու։ Ասիկա պատճառ է որ դասաւանդութիւնները կաղան, աշակերտաներու մտքին մէջ անորոշութիւններ ստեղծուին և դասաւանդուած նիւթը չփրուի, ու հետևաբար չիւրացուի։

Ինչ որ անհրաժեշտ է՝ կրթական լայն փորձառութեամբ և հմտութեամբ անձերէ բաղկացած մարմնի մը ստեղծումն է ապահովաբար։ մարմին մը՝ որ արտասահմանեան երկիրներու պայմաններն ու հայկական դպրոցներու ուսումնական մակարդակները և ծրագիրները մանրագնին քննութենէ անցընելէ յետոյ, կարենայ պահանջները զիտնալ և ըստ այնմ դասազիրքերու պատրաստութեան համար պաշտօն յանձնել յարմարագոյն մանկավարժներու։

Նիւթական բարեկեցութեան այս օրերուն, երբ մեր կեանքը ընդհանուր առմամբ կանոնաւոր հունի մը մէջ մտած է, դժուար պէտք չէ ըլլայ նման մե՛ծ, սակայն անհրաժեշտ գործի մը ձեռնարկելը։ Այն ժողովուրդը որ ծանր և տառապալից շրջաններու իսկ կընար իր դպրոցն ու եկեղեցին վառ պահել, նոյնը կրնայ ընել մտնաւանդ այսօր, երբ ամենէն աւելի պէտք ունինք աշակերտանն, գոհաբեր նուիրումի և քրտնաշան աշխատանքի։ Համազգային ճիզվ պէտք է ստեղծուին պայմաններ՝ որոնցմով կարելի ըլլայ տալել և մեր մանուկներուն յանձնել անհրաժեշտ զիտելիքներով և միաժամանակ ներկայացնելու հաճելի ձեռվ և մանկավարժական խնամքով պատրաստուած դասազիրքեր։ Այսպէս է որ արտասահմանի բոլոր Հայ դպրոցներուն մէջ Հայազիտական նիւթերու ուսուցումը պիտի համակարգուի։

Մեծ Եղեռնի թիսնամեակը 1965ին այն կարեն՝ հանգրուանն է, որուն ընթացքին մեր ազգային դատն ու արդար պահանջները հետապնդելու աշխատանքները յառաջ տանելով հանդերձ, պէտք է զբաղինք մեր կեանքէն ներս զոյութիւն ունեցող զանազան հարցերու լուծման խնդրով։ իսկ Հայ Դպրոցը և անոր վիճակը մեզ յուզով և մատանզով կարեւորագոյն խնդիրներէն մին է։

Ճիշդ է որ Մեծ Եղեռնը ահաւոր և արիւնոտ էջ մըն է. սակայն երբ գայն գնենք մեր ցեղի հազարաւոր տարիներու պատմութեան perspectiveին, գայն գնենք մեր ցեղի հազարաւոր տարիներու պատմութեան perspectiveին, պարզ և յստակ կը դառնայ այն առաքելութիւնը, ա'յն ճամբան՝ որ իւրաքանչարք և Հայունը պէտք է ըլլայ Սփիւռքի մէջ — դէպի Պալքանեան թերակղզի, չիւր Հայունը պէտք է ըլլայ Արքայութիւնը թերակղզի,

Լեհաստան, մինչև Հնդկաստան և այլուր կատարուած Հայ հին գաղթականութիւններուն տիսուր ճակատազիրը նկատի չունենալով՝ դիմանալ որպէս Հայ հաւաքականութիւն, պահել ազգային դիմազիծ ու նկարազիր, ապրիլ միակամ ու համերաշխ:

Բայց այս բոլորը կ'ըլլան չնորհիւ միայն Հայ Եկեղեցին և Թալրոցին, մեր մութ պատմութեան հրեղէն զոյզ և անբաժանելի սիւներուն, որոնք առաջնորդեր են մեզ փոթորիկներու և սարսափներու բնգմէջէն, ինչպէս այդ ըրեր էին աւելի խաղաղ և պայծառ օրերուն:

Եթէ անցեալը յարացոյց մըն է, մեր դարաւոր պատմութիւնը լաւագոյն սւլեցոյցը պէտք է դառնայ մեզի համար, հո՛ն է որ, բազում պարագաներու, իրենց կոչումին հաւատարիմ զոյզ այս հաստատութիւնները մեր ազգային կեանքի զեկովարումն ու ապահով զնացքը իրենց ձեռքերուն մէջ կ'առնեն և ամենէն մռայլ պահերու իսկ կը բարձրացնեն յոյսի և լոյսի շահը: Հազբատներն ու Սահմանները, Հայաստանի մէկ ծայրէն միւսը ցրուած մեր անհամար վանքերը այս անսաստն հաւատքին և առաքելութեան զիտակցութեան անմեռ վկաններն են:

Այսպէս ըրին Արշակունի մեր թագաւորութեան անվառունակ կործանումէն վերջ, այսպէս ըրին Մոնկոլ-Թաթարական արշաւանքներու օրերուն, բայց մանաւանդ այսպէս ըրին վեց հարիւրէ աւելի տարիներու մեր զերութեան շրջանին, որուն ընթացքին եկեղեցին, և անոր հովանիին տակ ծռւարած դըրոցը, կրցան մեր պատմութեան հին այլ տոկուն նաւը բերել հասցնել մեր ժամանակներուն:

Եթէ իմաստութիւն է պահանջքներու և թերիներու մասին զիտակցութիւնը, առաւել իմաստութիւն է այդ պահանջքները իրականացնելու և թերիները բանալու միջոցները զտնելն ու զանոնք զործադրութեան դնելը: Ժամանակ է այլիս — եթէ նոյնիսկ անցած չէ — , որ մեր բազմաթիւ կարիքներուն լուծման աշխատանքին առնչութեամբ սկսինք զրական և շինիչ քայլեր առնել, որպէսզի մեր նպատակակէտը կորսնցնելու վախին տակ շրլանք նոյնիսկ փոքր պահ մը, որպէսզի միշտ ապրինք մեր առաքելութեան խորունկ զիտակցութեամբ:

Անհրաժեշտ ու նախապայման է որ համախմբուինք մեր ժողովուրդի զոյտութեան և միասնականութեան խորհրդանշաններուն՝ Հայաստանեայց Ս. Եկեղեցին և Հայ Թալրոցին շուրջ՝ յանուն զալիք սերունդներուն, որոնցմէ վազը պիտի բարձրանան մեր առաջնորդներն ու զեկավարները, և որոնք իրենց կարգին պիտի ըլլան բարի մշակները այս առառապած ժողովուրդին, իրենց հայրերուն և նախահայրերուն օրինակով:

Ա. Գ.

